

հրատարակուած ընտիր վարքերուն որ այդ սխալն ուղղէ:

ԺԱ. — ՄԱՐԻԵՂՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ .

Քարերախտ կը համարիմ ինքզինքս որ ի. Դարու մէջ կ'ապրիմ և Հորոյ պատեհութիւնը չունի Հաւատարմութեան անդամ ըլլալու՝ զատապարտելու՝ զիս, որովհետեւ ճշմարտութիւնը խօսած եմ և իրեն սորվեցուցած եմ Մարդեղութեան խորհուրդին շուրջ՝ թէ ԲԱՆՆ ԱՍՏՈՒԱՅ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ՝, ԱՆՄԵԿՆԵԼԻ՝ Ի ՀՕՐԷ, Ի ՄՈՑՈՑ՝ ՀՕՐ, մարմին առաւ Ս. Կուսէն:

Իրբն Բան Հօր ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՂԱԻ ՄԻՇՏ Ի ՀՕՐԷ, բայց երբ « Բանն մարմին եղև » այն ատեն « քնակեաց ի մեզ »: — Քանի որ Բան Հօր է՝ ՄԻՇՏ երկիւնքն է յաւիտենից յաւիտեանս, որովհետև մի և անհուն բնութիւնն աստուածեղէն տեսուածն է, սննդ՝, սնկոփոխիկի՝, և ամենուրեք՝ է. բայց երբ Բանն մարմին պիտի առնէր՝ ի լաւ յարգանդ կուսին՝. այդ ԻԶՈՒՄԸ Հ'արգիւիբ բնաւ որ Բանը ՄԻՇՏ անբաժանելի և անմեկնելի մնայ, քանի որ անբաժանելի է Ս. Երրորդութիւնը՝. ուստի ցնորական և մոլար ենթադրութիւն է զԲանն երկնքէն ի ջնցնել, թողլով Հայրն առանց Բանի, ունայն՝ անոր ծոցը, պարագ' Բանին աթոռը՝:

Բայց որպէս զի մեր մտքին հասողութեան վերաբերենք այդ խորհուրդը, պիտի բացատրէինք. տես արեւը և իրեն ճառագայթը՝ որ կ'իջնէ յերկիր, բայց անբաժանելի է արևէն, ինչպէս մեզ օրինակ կը բերեն միաբերան Ս. Հարբ:

Մեր Ս. Հարց երկու անգուգական վրկայութիւններ կը բաւէին Հորոն և ամէն մոլորեալ՝ այս ինչորիս շուրջ՝ պապան՝ ձեցնելու և զատապարտելու. « Այսօր Բանն ի Հօրի անմեկնելի և անճանելի խորհուրդ, ի ձեռն կուսական որովայնի տնօրինարար ՅԵՐԿՐԻ ԵՐԵՒԵԱԼ՝ » . և « ԵՆԱՐ Ի ԿՈՒՍԷ ԱՆՃԱՌ ՄԻՈՒԹԻԻՆ, ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՒ ՄԻՇՏ ԳՈՂՈՎ, ՈՉ ՄԵԿՆԵՑԱՐ ԵՒ ՀԱՅՐԱԿԱՆ ՄՈՑՈՑ »:

Հորոյ հասարակութեան ներկայացաւ աստուածաբանի դիմակով, բայց անաւասիկ իր ձայնը զինքը շուտով մատնեց: Կը կնքենք հոս խօսքերնիս՝ յայտարարելով թէ՛ այս է Ս. Եկեղեցւոյ և նաեւ մեր Հարց հաւատքը Մարդեղութեան շուրջ. և ինչպէս Ս. Երրորդութեան մասին ըսած ենք, նոյն և հոս կրկին կը յայտարարենք որ Հորոյ յայտնած գաղափարներն ու տուած բացատրութիւններն են ԶՈՒՏ ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹԻՆ ԵՒ ՀԱՅՆՈՑՈՒԹԻՆ:

Հ. ԵՂԱ ՓԷՉԿԵԱՆ

1. Ժող. Զայր. Ապրիլ 25.
2. Բազմակից, Փետր. 1924, էջ 54-57.
3. Ժամակարգութիւն. օպ. Վճեռ. 1898. էջ. 6, 9, 11, 375, 418, 554, 635 ևն. ևն.
4. Անդ, 6, 29, 579, 587, 662, 761, 1158 ևն. ևն.
5. Գող. Ա. 18.
6. Անդ, Ա. 14.
7. Ժող. Զայր. էջ. 288, 506 ևն. ևն.
8. Անդ, 288, 506 ևն. ևն.
9. Անդ, 288, 674.
10. Անդ, 767.
11. Հաւատամբ. ևն....
12. Ժող. Զայր. էջ. 9. Ժող. Զայր. 424, 761, 792, 819, 989 ևն. ևն.
13. Եղիշէ և Իր Ի զարու ևն. 29 էջ. և Ժող. Զայր, Ապրիլ 28.
14. Անդ, 792, 1145, 1171, 1176.
15. Անդ, 1144.
16. Անդ, 1110.

Պ Ո Ւ Տ Ա Բ Ե Շ Դ Ի

Հ Ա Յ Գ Ա Ղ Ո Ւ Թ Ը

Պատերազմէն առաջ Պոտարէշդի մէջ հազիւ 20-25 թրքահայ կը գտնուէր, և Պոտարէշդէ դուրս ամբողջ Հունգարիոյ մէջ հազիւ հայ կար: Պատերազմի միջոցին երեք ընտանիք հաստատուեցան. իսկ անկէ վերջ, նա մահաւանդ 1922ի աշնան շատեր եկան Հունգարիա: Այսօր մօտաւորապէս 100 հայ կը գտնուի Հունգարիոյ մայրաքաղաքը, մեծամասնութիւնը թրքահայեր, բայց կայ մի քանի Ռուսահայ ալ, որոնք իրբև գերի պատերազմի

ըըջանին Հունգարիա բերուած են, ուրկէ չկարողանալով հայրենիք դառնալ՝ հոս մնացած ու գործի սկսած են:

Քաղաքին հայութիւնը մեծամասնութեամբ գորգի գործով կը զբաղի, կամ նորոգիչ կամ վաճառական, տարի մը կամ երկու «էօրիւնիւութեամբ» զբաղելէ վերջ մեր աշխատասէր խնայողական լուրջ հայերը խանութ մը կը բանան, 5-10 գորգով — որ իրենց ամբողջ զբաղմանն է —, վաճառականութեան կը սկսին և քիչ ժամանակուան մէջ շէնք շնորհք խանութի, բաւական ապրանքի տէր կը դառնան: Այսպիսի օրինակներ ունինք մէկէ աւելի. ուսահայ մը, որ իբրև գերի հոս մնաց, բուն իրեանցի, այսօր խանութի և դիրքի տէք մտադ է, ամուսնացած և նոյն ժամանակ միշտ ազգասէր եղած է: Նմանապէս ունինք Կիսարացի հայ մը, Պոլսեցի վայ վարձատկտ մը, բարձր զարգացումով, հարուստ լեզուագիտութեամբ, որ պարագաներուն ստիպումով այսօր «խալիճի» եղած է: Մեր հին գորգագործներուն այսօր նոր գաղութ մը միացած է և ամենայն ներդաշնակութեամբ կ'աշխատին իրարու հետ:

Հետաքրքրական է շեշտել, որ քաղաքին հունգար, հրեայ, պարսիկ և սպանիացի զորգավաճառները ո և է ուրիշ ցեղի պատկանող զորգավաճառականի հետ այնքան սիրով գործ չեն ընե՞ր՝ քան հայուն հետ, և այս վերջինին վրայ մեծ վստահութիւն ունին: Պարսիկները, յայները, սպանիացիները միշտ հայոց խանութներուն մէջ կը գտնենք. պէտք կը սեպեմ դիտել, որ հոս գտնուող մէկ քանի թուրք վաճառականներուն ամենէն լաւ բարեկամները հայ վաճառականներն են և թուրքի ու հայու մէջ համերաշխութիւնը խիստ մեծ է. (ինչ զժբատութիւն, որ Արևելքի մէջ միշտ նոյնը չէ եղած): 1923ին Պոլսէն հոս գաղթող հայ զորգագէտ մը Պոլսեցի հայ վաճառականի մը հետ միանալով հիմնած է զորգաշինութեան մեծ արհեստանոց մը, 100 թեղիկանէ պատրաստուած, որմէ 50 արգէն գորգի տակ են:

Քաղաքային վարչութիւնը տեսնելով ըլլալիք գործին արժէքը, և արհեստական և արուեստական տեսակէտով երկրին համար այս ձեռնարկութիւնը շատ փափաքելի գտնելով, իւր սեփական տուներէն մէկուն մէջ ահագին սրահներ չափաւոր զինով վարձու տուաւ անոնց, և վաճառականական նախարարութեան կողմանէ ըսուեցաւ՝ որ եթէ ո և է զժուարութեան հանդիպին՝ դիմեն նախարարութեան: Զեռնարկութիւնը «Երեսն» զորգաշինութեան գործատան անունը կը կրէ և հայ և հունգար աշխատաւորներ քով քովի կ'աշխատին՝ վերջինները հայերէն կը սորվին գործը, և այսօր այս արհեստանոցին մէջ խիստ արժէքաւոր գորգեր կը շինուին, որոնցմէ ուրիշ արհեստանոցներու ապրանքները շատ հետու կը մնան: Առանց ո և է սողմուկի կամ «ձամուցում»ի կ'աշխատին արհեստանոցին վրայ Tabella անգամ չի կայ, բայց գորգերը — XVI. դարու իսպանան գորգի օրինակներ — մէկ առ մէկ օր ըստ օրէ կ'ելլեն: Գործին վարչչները վարպետներ են, որոնց նման մասնագէտներ կարծեմ թէ շատ քիչ կը գտնենք:

Գորգ լուալու Հունգարիոյ էն մեծ արհեստանոցն ու զորգ պահելու տեղը այսօր հայու մը սեփականութիւնն է:

Ո՛չ միայն վաճառականներ, այլ արհեստաւորներ ալ ունինք, երկվթագործ, ատաղձագործ, և այլն, որոնք իրենց արհեստը հասկցող վարպետներ են, հայ ատաղձագործի մը արհեստատունէն շատ գեղեցիկ, արդի եւրոպական կարասիներ կ'ելլեն և արտասահման ալ կը զրկուին: Դոյն ատաղձագործը հունգար զարոցի մը մէջ մասնագիտական դասախօսութեանց հետեւած և քննութիւնն ալ տուած է այն:

1. Պետերեշի Արուեստական Թանգարանի ընդհանուր տնօրէն և երկու մեծ հաստատութեանց տնօրէնները մտաւ 4ին այցելած են «Երեսն» արհեստանոցը, ուր շինուած զորգերու գեղեցիկութեան զայլելով ըսած են, որ Պետական Թանգարանը իրեն արժանաւորութեան տակ կը զբօսի քրիպուէ՝ ցուցադրելու համար գանձը:

ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐ ՊԱՅՐԸՆԵԱՆ ՅՈՒԵԼԵԱՆԷՆ

պիսի ժամանակի մը մէջ՝ որք հազրի ան երկու տարիէ ի վեր Հունգարիա կը գտնուէր: Երկու տարի առաջ քաղաքին երկրորդ լուացատունը (ճերմակեղէն և օձիքներ լուսլու տեղ) հայու մը կը պատկանէր, որ առողջութեան պատճառներով զայն ծախեց և Պոլիս վերադարձաւ: Հայ ընտանիք մը ձեռագործներու արհեստանոց մը բացած է և զէպ ի արեմուտը կ'արտածէ:

Ազգասիրական ոգին քաղաքին հայուութեան մէջ չի պակսիր, և կարծեմ թէ ամէն հայ որ քաղաքս այցելած է՝ նոյն տպաւորութեամբ մեկնեցաւ անկից: Եստերու բերնէն լսած եմ, որ Պուտարեշդի հայ գաղութը թիւով և հարստութեամբ շատ աւելի համաստ է՝ քան Եւրոպայի ուրիշ մայրաքաղաքներու մէջ, բայց աւելի բարեպակամ, աւելի ազգասէր և յարգրեութիւնները աւելի ջերմ ու մտերիմ՝ քան շատ այլ ուրիշ կեդրոններու մէջ: Քաղաքս այցելող հայ մը միշտ լաւագոյն տպաւորութիւններով կը հեռանայ, որովհետեւ տեղոյս հայութիւնը ամէն եկող - գացող հայով կը հետաքրքրուի:

Կառավարութիւնը հայոց հանդէպ լաւ զգացումներ ունի, որովհետեւ իրրեւ պատուարող վաճառականներ և արհեստարներ՝ օրէնքի դէմ չեն գործած, հասարակական նպատակներու միշտ զոհած են: մի և նոյն ժամանակ աւելի փոքրաթիւ ուրիշ արեւելեան ցեղերու պատկանողներ դատարաններու հետ շատ աւելի գործ ունին:

Հունգարահայոց (մասնապէս հայեր) մասին յաջորդ անգամով:

ՏՕԹԹ. ԵՂԱ ՅՈՎՀԱՆՆԷՍԵԱՆ

Կամիլովիլլու լոյսը աւելի պայծառացմելու երկու կերպեր

Առաջինն է՝ պատրոյզը քացախի մէջ ընկղմել, յետոյ շորքնել և ապա գործածել ըստ իր սովորական ոճոյն:

Երկրորդը՝ մէկ լիտր քարիւղի մէջ խառնել 20 կամ 25 կրամ քսանֆորա:

— 0 —

Ընծայուեցան վերջապէս արժանավայել պատիւներ վազդիոյ հուպակաւոր Քերթողին յիշատակին՝ Անազան երկիրներու մէջ՝ յանուն մարդկային ընկերութեան, որ անոր մէջ գտած էր զմայլաւոր, փայտայանքի առարկայ դարձող լուսաշող ակունք մը, մարդկութեան փառքն ու զարդը կազմող անգին մարտարիտ մը:

Յունաստան և Անգղիա հարիսա գլխաւորներն եղան, որ ամենէն աւելի ցայտուն կերպով արտայայտեցին իրենց յարգալիբ զգացումներն ու երախտագիտութիւնը:

Նլլազան՝ երբեմն իր արքայանիստ կեդրոնէն մինչև Պայրընի հողվրտթը Միսսոլոնկին՝ փառաւորաց անոր յիշատակը յարգանքի դրսսանգներով: Աթէնքի Համալսարանին մէջ կատարուեցաւ սոյն դարադարձը ի ներկայութեան Յոյն բարձրատիման անձնաւորութեանց ու պաշտօնական մարմիններու: Անգղիա հոն յատուկ պատիւրակ մ'ունէր Պայրընեան ընդհ. հանդէսներու կազմակերպիչ Յանձնաժողովին Նախագահը, որ խօսեր է ճառ մը Չարբէյտի մէջ՝ Քերթողին արձանին առջեւ: Արկոզոյի, ուր Պայրըն քանի մ'ամիս ապրած է, արտայայտեց իր յարգանքը մարմարեայ տախտակի մը վրայ՝ Հելլենահայ մամուլէն ալ իմացանք, թէ Սեւանիկ կատարել է Քերթողին մահուան հարիւրամիակը ձերմակ Աշտարակի «Կագիտօ» ին մէջ, ի ներկայութեան քաղաքային և զինուորական իշխանութեանց, Անգղիոյ և միւս ամէն հիւպատոսներու, հոգևոր պետերու և մասնաւոր պատուիրակներու իսկ յոյն Հետեակազօրաց զունդ մը և Պոյ-Մթառուղներ հիւրերուն պատիւներ ընծայեր են: Թրակիոյ կուսակալութիւնն ալ սարգեր է կիւմիւլիէնայի կառավարական պարտէզին մէջ, ուր ներկայ գտնուեր են կուսակալը, հայ և յոյն առաջնորդներ և այլ պաշտօնական անձինք: Մասնակցած են նաև տեղական բոլոր կրթական հաստատութիւնները, յոր շայոց վարժարանը՝ որ նուազեր է. տեղի ունեցեր են նաև ատեցարմենու կողմանէ հայկական և յունական պարեր: Սակայն Յոյն կառավարութեան կողմէ բուն պաշտօնական հանդէսը կատարուած է Միսսոլոնկիի մէջ: Պայրընի մահուան օրը, ապրիլ 19ին, Յոյն վարչապետը Գահիճին անվաճեցրով հոն կը հասնի Գրիոնեքիէն, ուր ուոյն շաբաթ